

ապա հետևակքն յետ քաշուեցան : Բայց լեռնցիք մէկայլ կողմէն մօտեցան Քսենոփոնի վերջապահաց, իրենք այլ իրենց կորդ լեզուովն երգելով. սակայն քանի մը հոգի միայն կրցան վիրաւորել, մինչ մէկալոնք անցան գետը . և սկսան շուտ շուտ առաջ երթալ, ինչուան 15 մղն տեղ, որ անմարդի էր, պատճառաւ կորդուացոց ստէպ արշաւանաց . ինչուան որ հասան իշխանանիստ մեծ աւան մը, որոյ տանց շատին վրայ աշտարակներ կային : Հնագէտք կարծեն թէ այս տեղս հիմկու Սղերտ քաղաքաւանն ըլլայ. շատ հաւանական է գոնէ անոր մօտ ըլլալն . և Յունաց բըռնած ճամբան կ'երեի թէ անկէց 'ի Բաղէշ տանողն է, լեռանց նեղուցներու մէջ, որ կէս 'ի բնէ կէս արուետով բացուած

են, ինչուան Ռահվայի քաջածանօթ հովիտը . որոյ ճամբուն վրայ ինչուան հիմայ կարաւանկք կ'ապաւինին բազմաթիւ ամրաշէն խաներու մէջ . թէ և ասոնց շէնքն շատ հին չերևան, սակայն ճամբան հին ատենէ բացուած և վարուն էր . և այս է մեր նախնեաց յիշած պահակն և զրոնք Ասորեստանեայց, որոյ գլուխն կամ մէջն՝ Վանայ ծովուն հարաւային արևմտեան գին Պահակ Հողցայ կ'ըսուէր, Աղձնեաց և Ցուրուբերան նահանգաց ու Մոկաց միջոց . Յունաց բըռնած ճամբան այլ զայս կարծեմ:

Հ. Դ. Մ. ԱԼԵՎԱՆ


ԿՐ ՀԱՐՈՒԹՅԱԿՈՒԻ:

ԲԱՐԻԶՈՒ ԲԷՐ-ԼԱՇԷԶ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Բարիզու արևելեան հիւսիսային ծայր բերը կ'իյնայ Բէր-Լաշէզ ըսուած գերեզմանատունը, ուր չիք օտարական մը որ զանց առնէ պարտելու, և գաղղիոյ անցեալ յիշատակացն և փառաց ոսկերացը ողջոյն մը տալու : Բարիզու Օնէյ դրան դիմացը կ'իյնայ այս գերեզմանատունը, զուռն դէպ յարևելս բացուած . միջին դարու ատեն՝ սոյն տեղս մշակեալ դաշտ մըն էր, և կ'ըսուէր Եպիսկոպոսի արտ (Champ de l' Èvêque) : Ուէնոյ անունով Բարիզացի մը 1347-ին, գնեց այս երկիրս և փառաւոր ապարանք մը շինց, այնպէս որ առակ դարձաւ այս շէնքին չափաղանց զարդերն, և անուանեցին Խենդոքիւն (La folie de Rénault) : Լուդովիկոս ԺՄ-ն ժամանակ Յիսուսի առաջնորդութիւնուն մը հաստատեց : Պրոնեար ճարտարապետին յանձնուեցաւ որ կարգի գնէ, և շուտով մը շէնքը, այսինքն շրջակայ պատը և մէջի ճամբաներն կարգաւորելով՝ նոյն տարուան Մայիսի 24-ին Մոլիէրի, Լաֆոնդէնի, Պոմարշէի ոսկորներն փոխաղեր-

կեզրոնական Մայր վանկը : Այն ժամանակուան (1705) մեծաւորնին որ Հայր (Բէր) Լաշէզ կ'ըսուէր, և թագաւորին խոստովանահայրն էր, մեծցուց ընդարձակեց . երբոր 1763-ին Յիսուսեանց կրօնը վերցուեցաւ, այս վանքն ալ ծախուեցաւ, և ելած ստակով Միաբանութեան պարտքերն վճարուեցան . անկէ վերջը ձեռքէ ձեռք անցաւ, բայց միշտ անունը Բէր-Լաշէզ մնաց : 1804-ին Սէնի այսինքն Բարիզու գաւառին կառավարին Ֆրուշը 160,000 ֆրանգի գնեց քաղաքիս ծախքովը, և Նարոլէոն Ալեքսանդր գերեզմանատուն մը հաստատեց : Պրոնեար ճարտարապետին յանձնուեցաւ որ կարգի գնէ, և շուտով մը շէնքը, այսինքն շրջակայ պատը և մէջի ճամբաներն կարգաւորելով՝ նոյն տարուան Մայիսի 24-ին Մոլիէրի, Լաֆոնդէնի, Պոմարշէի ոսկորներն փոխաղեր-

Ранжони Р.Н.—Лавка в саду при монастыре.



շին այս գերեզմաննատանս մէջ. և ցարդ բաց' ի գերեզմաննատանս շրջակայից մէջ մեռեներն թաղելէն, բոլոր քաղաքիս հոչակաւոր և մեծատուն անձինք հոս կը թաղուին, այնպէս որ ազնուականնայ և երեւի մարդկանց գերեզմաննատունը կը սեպուի. թէպէտ քաղաքիս միւս Երկք գերեզմաննոցներուն մէջ ալ շատ երեւի մարդիկ թաղուած են:

Ընդհանուր տեսքը տիսուր չէ. երկայն ճամբաներն, տեղ տեղ մարդագետինք և ծաղկոցք՝ պարտեղի գաղափար մը կուտան տեսնողին: Ճամբաներն բոլոր մաքուր աւազով շինուած են, երկու կողմն ալ լայնատերև սօսիներ տնկուած, և զլսաւոր ճամբաներն դէպ' ի զառիվեր բարձրութեան մը վրայ կ'ելլեն, ուսկից բոլոր հորիզոնն շուրջանակի կը տեսնուի. դէպ' ի արևմուտք ընդարձակ քաղաքն մարդուս աչքին տակն կ'իյնայ, զրեթէ միշտ մառախուղով մը պատած, և հեռուանց կառաց շառաչմունքը՝ ծովեղերաց ալիքներուն մռնչմանը կը նըմանի. արևելեան կողմէն՝ քաղքին շրջակայ ընդարձակ զաշտերն կ'երենան, բազմաթիւ ապակիէ զանգակներով՝ քովէ քով զրուած՝ որ բոյսերն կը զոցեն, որպէս զի շուտով համանին, և երբ արևուն ճառագայթիցը տակ իյնան, փալփլելով՝ լճի երեսիթ մը կու տան մարդուս աչքին: Հարաւային արևմուեան կողմը կ'իյնան Մէօտոն և Սէն-Քլու կանաչաղարդ բլուրներն, որոնց երկուքին վրայ ալ թագաւորական պալատներ չինուած են:

Այս գեղեցիկ ընդարձակ տեսարանէս դարձուր մէյմը աչքդ դէպ' ի վար շրջակայքդ և մոխր գերեզմաննատան մանր նեղքին ճամբաներուն մէջ. կը տեսնես անթիւ գերեզմաններ որոնց մէջ խառնուած են յիտոն տարուընէ 'ի վեր հարստութեամիք, զիտութեամիք, և զինուք հոչակեալ անձանց վերջին հանգստարաններն: Մարդկային ընդունայնութեանը չափ չկաց. զերկիրս ձգելէն ելլելէն վերջն ալ, զեռ իրենց նեխոտ մնացորդայը վրայ շինուած յիշատակարաններովն կ'ուզեն պարծիլ. ու-

րիշ խորհրդեամբ ալ առնլով՝ ամննամեծ ապացոյց մըն է մարդուս բնիկ համողմանը թէ իր հոգին անմահ է՝ և մարդս 'ի բնէ յանմահութիւն կը դիմէ, հակակիր ըլլալով ոչընչութեան գաղափարին, որ թէպէտ անտես կ'ըլլայ աշխարհքիս վրայ իր նմանեացը մէջէն, բայց իր անշունչ մասն անկորուատ պահելու ճարտարութեամին՝ իր յիշատակը յետնոց մէջ կը ջանայ միշտ թողուլ: Այս վերջին հանգստարանիս մէջն ամեն կարծիք, քաղաքական տեսութիւնք կ'աներեսութանան. առաջին կայսրութեան, այս է Նարուլէն Առաջնոյ ժամանակին հոչակաւոր քաղաքագէտք՝ զրացի են Պուրպոնեան կողմնակցաց, որք 'ի կենդանութեան զիրեարս կը հալածէին: Գոթաձեւ դամբան մը, որ Միսիթարիչ անուանեալ եկեղեցիէն փոխազդուածէ, կը ծածկէ զաճիւս Ելոիզի և Ապէլլարայ, բաժանեալք 'ի կեանս և միացեաք 'ի մահուն: Քիչ մը հեռուն պարզ քարի մը տակ, որուն վրայ աղուէս մը փորագրուածէ, կը հանգչի անուանին Լաֆոնդէն. անոր մօտիկ մեծն Մոլիէր: Փէռնարտէն տը Սէն Բիէր, Բառնի, Տըլլ, Լահարթ, Շէնիէ Յովսէփ, Ֆրէտէրիկ Սուլիէ, որուն վրայ պարզ փայտէ խաչ մը զրուածէ, մէկ կտորի մը մէջ թաղուած են: Երկրորդական նեղ ճամբով մը կը զատուին առջիններէն երեւի երաժշտք Մէհիւլ, Կրէղրի, Պէլլինի, Հերոլդ, Պուալտիէոյ Վէպէր, Քէրուպինի, Շորէն, Ուլիչելմ, և այլն. ասոնցմէ ալ քիչ մը հեռու լարլաս, Մոնժ, Շարդալ, Լավուազիէ, Ֆուրքրուայ, Գիւլիէ, Արակոյ: Ուրիշ անկիւն մը խումբ մը կը կազմեն իմաստասէլք Բենիամին Գոնսդան, Տէղիւ Դրասի, Ռուայէ-Գուլար. քաղաքագէտքն Գաղիմիր-Բէրիէ, և գամպասէրէս, Մարէշալ Նէյ, և շատ մը զինուորական Գաղղիոյ փառքն և այլ երեւիք, զորս անկարելի է յիշատակել միատեղ:

Նշանաւոր շինուածքներն են Մարէշալ Սէն-Սիրի դամբանը, զոր Դաւիթո՛ Անժէ քանդակածէ. Ֆոյ գօրավարին շիրիմը՝ որ Գաղղիոյ ազգային ստորա-

գրութեամբը շինուած է . յիշատակաց արժանի է նաև վարդըլիէ քանդակա զործին գերեզմանին վրայի Հանճարոյ արձանը , զոր Ռիւտ փորագրած է : Անթիւ շիրմաց մէջէն մէկ երկուքն միայն յիշելէն կ'իմացուի , որ ճարտարապետութեան կողմանէ խիստ քիչ կան երևելի շէնքեր . և ընդհանուր գերեզմաննոցին տեսպը շատ քրիստոնէական երևոյթ մը չունի :

Գերեզմանաց ներքին շէնքն ալ յիշատակելու բան մըն է : Եւրոպիոյ մէջ շատ տեղուանք մարմինները դնելու տեղուանք գետնէն մէկուկէս մարդաշափ խոր ընդարձակ քարապատ մըն են , ուր քովէ քով ընտանիք մը իր ննջեցեալները կը շարէ . խակ'ի բարիդուր հողին երեւ սուղ է սովորաբար մէկ մէդը լայն և մէկ ու կէս մէդը երկայն երեսը կը դնեն և դէպ 'ի խորութիւն ջրհորի մը պէս փոս կը փորեն չորս ներքին երեսներն աղիւսապատ ծեփելով , և մէջը աստիճան կը բաժնեն վրայէ վրայ , իւրաքանչիւրը 50–60 հարիւրամեզը բարձրութեամբ . և երբ մնտուկ մը կը դնեն՝ վրան քարով մը կը ծածկեն , և որպէս զի քարը մնտուկին վրայ չնատի՝ պատին վրայ երիդ մը շինուած է իւրաքանչիւր աստիճանին , քարը նոյն երիդին վրայ կը հանդչի : Այս ոճով որչափ խոր կ'ուզեն կ'երթան շինուելու ժամանակ . այսպէս շիրմներ (caveau) մինչեւ 15–20 մեդը խորութեամբ շատ կը զըտնուին բարիզու գերեզմաննոցներուն մէջ : Խօսքերնիս հարուստներու համար է . աղքատաց համար՝ ոյք երկիր շեն կընար ունենալ իրենց ննջեցելոցը , հա-

սարակաց տեղ մը կայ իւրաքանչիւր գերեզմաննոցներուն մէջ , հոն կը թաղեն մնտուկով պարզ հողոյն մէջ :

Բայց ամեն բանէ աւելի արևելցի ճանապարհորդի մը զարմանալի մէկ գիտելու կէտն ալէ իւրաքանչիւր գերեզմանաց վրայ այն սրբազն հսկողութիւնն որ տեալք կը տանին իրենց հօրը , մօրը , քերց և եղբարց ոսկերացը և անոնց յիշատակին . չկայ շիրմմ մը որուն վըրայ պղտիկ ծաղիկ մը , պսակ մը , ձեռագործ պատկերներ , և վերջերս ննջեցելցն լուսանկար պատկերն չգտնուին . առանց յիշելու հարուստներուն մատուններն , որը իրական ճոխ նիւթեր կը պարունակեն . ամեն կողմ՝ կը տեսնես արք և կանայք , տղայք , աղջկունք՝ որ որոշած ժամանակ կու գան իրենց պարտիզակն և ծաղիկները հոգալու դարմանելու , շիրմին վրայ ինկած տերեներն մաքրելու , անով միսիթարուելու այն դառն բաժանման վրայ , առ որ զատապարտեալ է մարդկութիւնն համօքէն . քանիներ կան որ իրենց անդադար արտասուելն է որ սիրելեաց գերեզմանաց ծաղիկներն կը թրջեն . . . : Ի՞նչ կը նշանակէ ընդ հակառակն այն սովորութիւնն որ տեղ տեղ կ'երենայ արեելքը որ այսօր լալով հառաշելով մեր սիրելեաց մէկն իր վերջին հանգիստն կը տանիմք , և վաղը իր շիրմին վրայ ըմպելեաք կը զուարձանամք , և կամ կ'երթամք հոն մեզի պտըտելու տեղի կ'ընեմք , զննջեցեալմն իրենց շիրմին մէջ ալ հանգիստ շթողլով . . . :

Հ . Գ . ՄԵՐՃԱՆ .